Մասեցաւաքի Էջերեար

Մանգու�ի էջքեար հաքթատա 6 եանի սէնէտե 500 նիւսխէ վերիլիպ, սէնէվի գէյմէթի, Իսթանպոլ իլին 200 ղրշ. վէ ալթը պալըզը 100 ղրշ. վէ թաշրալար իլին բօսթա փարասը տախի իլինտէ օյարագ սէնէվի գէյմէթի 2 սաէտ վէ ալթը պալըզը տախի 1 սաէտ Օսմանլը լեբասը օլաճագ տըր։ Վէ պիր նիւսխէսի 30 փարաեա սաթըլաճագ տըր։

ՄԻԻՆԱՏԻ

Իլանաթըն պէհէր սաթըրը իլին, պիրինճի տէֆաատա 3, իքինճի տէֆաատա 2, վէ իւչիւնճիւ վէ սայիր տէֆալարատա 1 էր ղրշ. ալընաճագ տըր։

Մէքթուպ վէ սայիրէ, Պէյ-օղլունտա տօղրուեօյտա 467 նիւմէրօլու խանէտէ Լէվանթ Հէրալտ թաղթանէսինտէ, Կարապետ Յ. Փանոսեան իսմինէ կէօնտէրիլէճէք տիր։

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՑՑԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՑԻՐԷ

ԻՍԹԱՆՊՈԼ ՄԱՐՏ 27.

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽԱՐԻՃԻՆԷ

ՊԷԼՃԻԳԱՆ

Կէչէն կիւնէր Պէլճիգանըն Շարլբրուա նահիէէսինտէ պազը դարբընէլուկլար զուհուրա կէլմիշ օլտուղուն թէլէկրաֆ վասրթասը իլէ պիլտիրմիշ իսէք, պու տէֆա կէլէն զաղէթալարատա պու պապատէ օղունան պազը թաֆսիլաթը տախի պէեան իսէրիզ։

Ալսֆրանկա մարտ 26տա։ Շարլբրուա թապիր օլունան մահալատէքի ֆապրիգա իշճիլէրինէն քեռֆֆէսի իթթիֆաղ իսէրէք, քէնտի ուսթալարընա դարշը խեանմէ չըզմըշլար տըր։ Զօղատան պէրու պու մահէլլէն իշճիլէրի քէնտի եէվմիեէլէրինէն արթըրըլմասը իչին ֆապրիգաթօր եախօտ մատէն սահիպի օլան դումրանեալարա դարշը թէչէքքիլէր իթմիշլէր իսի։ պու տէֆաքի իսէ էվվէլքիլէրատէն զիեատէճէ օլուպ, խայլիճէ սիլահլը ամէլէ Շարլբրուա, Մոնսօ, Բօն-Սիւր-Սամբր, Մարլիէն վէ Շաթըլինօ նամ մահէլլէրի դուշատըպ տուրմուշլար վէ խալգը իսկալ իսիճի շամաթալար իլէ հայդըրմըշլար տըր։ Պատէհու Մարլիէն քէօրիսիւ պազը-նը թուլթմուշլար։ Վէ օնլարը թէկքին իթմէք իչին դարշը կէօնտէրիլէն պիր պէօլիւք ժանտարմ վէ պիր մըդատ տախի բիատէ ասաքիրինէ դարշը դօյուպ ճէնկէշմէէ պազլամըշլար տըր։ Օլ արատա խայլիճէ ֆապրիգալար եաղմա իտիմիշ տիր։ ասաքիր իլէ ամէլէ պիր պիրլէրինէ շամթշմատա էվէյիճէ մէվթա վէ մէճբուհ վուգու պուլմուշ տուր։

Պու խապէրլէր Պրիւքսէլէ վասլ օլտուղու անտէ, վիւքէլա ֆէվզէլատէ սուրէթտէ մէճլիսէ թէճէմմիւ իտուպ, վէ իսթիթլուլը թէկքինի իչին տէր հալ ասաքիր կէօնտէրիլմէսի էմր օլունմուշ օլտուղունատան, Պրիւքսէլտէն տէօրթ պէօլիւք ասաքիր եօլա չըգմըշ, շըմէնտրիէրլէր իլէ ատթը ասաքիրի սէվգ օլունմուշ վէ նէհայէթի Մալինտէն շէյնէլի թօրլար եօլա գօնմուշ տուր։

Պիր խապէրէ կէօրէ ժանտարմ զապթիանընտան պիրիսի ադը սուրէթտէ եարալանմըշ վէ օն նէֆէր գատար մէճբուհ վէ մէվթա վուգու պուլմուշ տուր։ Ֆէրատասը կիւնիւ, մարտ 27տէ տախի, ամէլէ թաշլար իլէ ասաքիրին իւզէրինէ հիճմ իթմիշ վէ շէտիա սուրէթտէ պիր միւտարէպէտէ 8 քիշի էօլիւպ 10 քիշի տախի եարալանմըշլար տըր։ Պաշգա պիր բիվայէթէ կէօրէ էօլէնլէր ամէլէտէն օլուպ վէ 15 քիշի գատար տախի եարալանմըշլար տըր։

Ժանտարմ ասաքիրի զօնմանանը պուլունան Մ. Հօլին նամ զաթ էվվէլէ լիսի կիւնքի վագատատա եարալանմըշ օլուպ, սօն խապէրլէրէ գատար դուրթուլմասը իւմիւտ օլունմազ տէրէճէ պիր հալատէ պուլունմադատա իսի։

Պու իզտիհամ պիր թարաֆատան տիկէր թարաֆա տօղրը էնկոյի խատասրատի վէրմէքտէ, վէ հիւքիւմէթ թարաֆընտան իւզէրլէրինէ փէյտարփէյ ատասքիր սէվգ օլունմուշ տուր։

Պու դարբընէլուղլարը բօլիթիգասա վէ ումումա տայիր պիր թէհլիքէսի օլմանըպ, անճագ պիր ֆըրգանըն էթմէք դավղասը իթմէքտէ պուլունատուղու տէրքեար օլտուղունատան, չարիւք սուրէթտէ պու ֆէնալըղըն էօնիւ ալընապիլմիշ օլտուղուն թէլէկրաֆլարատան անլամըշ իսէքտէ, նէ տէրէճէ խասարատի վէրէլիպ վէ ատահա նէ գատար թէկէֆֆիսի վուգու պուլմուշ օլտուղու, հէնուզ թաֆսիլէ սուրէթտէ պիլինմէմիշ տիր։

Ա. Լ. Մ. Ա. Ն. Ե. Ա.

Բրուսիա հիւքիւմէթի, ասլը հիւքիւմէթլէր կիպի, բէյմի զաղէթալարը վասրթասը իլէ, հէչ պիր էնտիշէ իսէճէք մատատ եօգ, վէ Լէվրօրանըն ատայէի պօզուլմասատ ադ տըր կիպի նէշրիեաթլար իթմիշ, վէ զայրի բէյմի զաղէթալարը իսէ, Լէվրօրա տէվլէթլէրի սուլհ ու սալահընը պօզուլմասատ ընա էմին օլտուղլարընտան, եաղընատ ումումէն թէրքի սիլահ իթմէք նիսբէթինտէ տիրլէր կիպի թէվանթուրլար իլան էյլէմիշլէր իսէտ, պունլարըն քեռֆիֆէսի էսասըզ շէյլէր օլուպ, Էվրօրանընն շիմտիքի հալինտէ պիր տէվլէթին հարպ թէտարիքինտէն վազ կէչիպ սուլհ թարիգինէ կիրմէսի պիրուզ կիւճճէ վէ պէլքիտէ միւմքինսիզ պիր մատատ օլտուղունատան, Ֆրանս նամ զաղէթա պու թէվանթուրուն իթիմատա շատան օլմատըղընը պէեան իթմիշ տիր։

Հէր հալատէ Բրուսիա տէվլէթի, քէնտի խարիճիէսինտէն պիր էնտիշէսի տասլի օլմատա, տախիլի իշլէրինտէ քեռմիլէն մէճբուն օլունաճագ պիր հալատէ տէյիլ տիր։ Զիրա ուֆագ հիւքիւմէթլէրի քէնտիսի իլէ պիրլէշթիրիպ պիր նէվի տօլայրատան զաղթ խաչ եօլու օլան բօլիթիգասընա դարշը չըգանլար վէյատա օլմադատա տըր։ Կիւմրիւկ Բարլամէնթօսու իչին Ռիւրթէմպէրկ դրալլըղը փայիթախթը օլան Շթուտկարտ շէհրինտէն տախի ինթիխապ օլունան ազալարը-նը քեռֆֆէսի տախի, Ռիւրթէմպէրկ դրալլըղընէն Շեմալի Ամէրիքա իթթիհատընա տախիլ օլմասընա դարշը կէմիշլէր տիր։

Մ. Պիզմարքըն Ամէրիքանը պիր լէշտիրիպ, Բրուսիա դրալընը Ամէրիքա իմբէրատօրու իլան իթմէք իչին զուհուրա կէլէն զայրէթլէրինտէն արզու օլունան սէմէրէ հասրլ օլապիլէճէկի, կիւնտէն կիւնէ տուհա զիատէ չէրբէհ թահրիրնա տիւչմէքտէ տիր։ Զիրա էհալի, պիր թարաֆատան Բրուսիա հիւքիւմէթինտէն սօումադատա իքէն, Ամէրիքա տէվլէթինէն մէմուլէն զայրի սուրէթտէ խալահաթ վէ սէրբէսթիէթ թարիգինտէ տէվամ էյլէմէսինի կէօրէրէք, իպրազը հիանիա թէվլիճճիւհ էյլէմէքտէ տիրլէր։

Բրուսիա տէվլէթինէն էր նէ գատար խարիճտէն էնտիշէլէրի եօգ տուր տէնիր իսէտ, պունան մուզայիրի օլարագ Տանիմարգա մէսէլէսի կիպի նիչէ բահաթըզլարդ սէպէպլէրի պուլունտուղու տէրքեար տըր։ Պունլարատան պիրիսի տախի պունատան ադատմ մէմուլէքէլէրինի էլլէրինտէն ալըպ քէնտի մէմուլէքինէ իլաղա իթմիշ օլտուղու հիւքիւմատարանը, էհտիեի իսլամ իսիպ վէ եախօտ սայը պէր տէվլէթին մուավէնէթի իլէ թէքրար հիւքիւմէթլէրինի էլէ կէչիրէպիլմէլէրի էնտիշէսի տիր։

Բրէնա Նարօլէօն հազրէթլէրի պու տէֆա Ռէյմար չէհրինտէ իդամէթլէրի էնատընտա, Սաքս-Ռէյմար պիւյիւք տիւքալըզը սէրայընտա նինէ բօլիթիգաճա պիր մէմուրիէթի պուլունմասը-ղընը իդրար իթմէքտէն սօնրա, մէզքիւր տուդալըզը-ը էյիսի վիւքէլասը պուլունան Մ. Ռացտորֆ, Ֆրանսըզ տէվլէթինէն էր եա կէճ պիր կիւն սիլահ եարատըմը իլէ, Հանօվրա դրբալը սապրդ պէշինճի Յէօրժուն թէկքարէն թախթա օթուրմասը իչին միւտախէլէ իտճէկի զըմնընտա Ամէրիքատա պիր դօրդու հիւքմ իթմէքտէ օլտուղուն պէեան իթմէսի իւզէրինէ, բրէնի միւշարէյէ թարաֆընտան չու վէճճ իւզրէ ճէվապ վէրիլմիշ տիր։

«Նասրլ ինանըլապիլիր քի, իմբէրատօր ամճազատէմ, սուրէթէն մէշրուի օլան պիր մատատէի, խուսուսի իլէ պիզ, Նարօլէօնլարա տայիմ իւլ էվզաթ աշիքեար սուրէթտէ պիր թէքէպպիւր իլէ պաղան, վէ 1859 տա թէքմիլ Ամէրիքանընն պիզէ դարշը ճէնկէ չըզմասընա արզու վէ զայրէթ խէն Հանովրա դըրալընը թէսահուպա չըզըշընը։ Օլ ճէնկքի Բրուսիա տէվլէթինէն ագրանէ սուրէթտէ էմրի իթիատալ իւզրէ տավրանմասը իլէ մէքս օլունապիլմիշ տիր։ Պիզ Ֆրանսըզլար, ատաքիրիմիզէն էօմրիւնի եալընը Ֆրանսանընն շէրէֆ վէ եախօտ մէնաֆիինէ պիր մուհասէնաթ հասրլ օլապիլէճէք մատտէլէրաէ ֆէատա խատպիլիրիզ։ Լաքին հէչ պիր միւնասէպէթի օլմասընա վէ խուսուսի իլէ քէնտի հալլէրինէ միւսթաղրդ պուլունան հիւքիւմատարանը, տիւչտիւքլէրի քիւրսէլէրինէ թէքրար օթուրթմաղ իչին հէչ պիր ֆէտաքէարլըղ իթմէկէճէք տիր։ Ֆատամ պու պապատէ Ֆրանսա իչին նէ՞ մէնֆատաթը վար տըր։ Վ իսպատէնտէ, Հանովրատա վէ Գասսէլտէ դարաղալ պէքլէէն ատաքիր նէ՞ իմնիֆորմատա էլ պիսէ կէյմէքտէ տիր։ Փարիստէ դրբալը միւշարիէյէ հազրընատա զուհուրա կէլէն պունճա թէվանթուրլար, քէնտի կիզլի ճասուալարը վէ հիւքիւմէթտէն տիւշէն բրէնտէ փարա իլէ սաթըլմըշ օլան զաղէթաճըլար թարաֆընտան զուհուրա կէլմիշ տիր։ Լաքին պու թէվանթուրլար քէնտի հազրընատա հէչ պիր ֆայիտէյի մուճիպ օլմատըղը հալտէ, պինլէրճէ ֆրանգլար սարֆ իթմէքտէ վէ քէնտիսէ մալի բէք չօղա օթուրմադատա տըր։»

Պալեատէքի նուֆթատան, Ֆրանսըզ տէվլէթինէն Ամանեատա հիւքիւմէթլէրինի զայպ իթմիշ օլան բրինալէր հազրընատա պիր վէճճ իլէ մուավէնէթ իթմէսէճէկի աշքեար անլաշըլմըշ իսէտ, Բրուսիա իլէ պիր մատատէտ պօզուշտուղու թաղտիրտէ, զայրի բէյմի օլան պէօյլէ պիր նուֆթատան մուզայիրինտէ տուվրանմասը տախի էհթիմալէն խարիճինտէ տէյիլ տիր։

ԵՈՒՆԱՆ

Ամթինատան վարիս օլան խապէրլէրէ նէզարէն, Եունանիսթանընն տախիլի հալի զաթէն չօղրուգ մէճմուն օլունաճագ պիր սուրէթտէ տէվիլ իքէն, կիւն պէկիւն տահա զիատատ ֆէնատաշմազատա տըր։ Եունան մէպուսանը մէճլիսինին պունատան ագատմ վիւքէլատէ դարշէմ նիսբէթինէ զուլատը վէրմիշ օլտուղունատան, գրալ թարաֆընտան ըսդվ օլունարագ, եէնիտէն մէպուսան ինթիխապընա միւպաշիրէթի օլունմուշ օլտուղու մալիմ օլուր։ Պու ինթիխապ մատատէսինտէ, հիւքիւմէթ վէ թարաֆկիրլէրի իլէ, մուխալիֆ ֆիրգա պէյնինտէ պիր կիզլի գավգա պուլունուպ, իքիսի տախի գանմարատա էքսէրիէթ քէնտի թարաֆընա պուլունմասը նիսբէթինէ մէպնի, քէնտի թարաֆլարընտա օլան զաթլարընը գուրա դագանմասընա չալըշմազատա տըրլար։ Հիւքիւմէթ թարաֆընտան իսէ թէհմիատամիզ հազրըզլար կէօրիւլմէքտէ օլտուղունատան պու խուսուս պիր գաթ տահա էհալինի հիսատէթ վէ զաղապրընը թահրիք էյլէմէքտէ տիր։

Պու ճիհէթտէ իլէ տախի կէօրիւնիւր քի, հիւքիւմէթ թարաֆընտան զուհուրա կէլէն պունճա զայրէթլէրէ բաղմէն, Մուխալիֆ ֆիրգանըն բէյիսի պունան Մ. Գօմունուրս, գամարատա ազալարը էքսէրիէթի քէնտի թարաֆընտան օլմասընա մուվաֆֆագ օլաճագ տըր։ Վէ ֆիլվագը պու խուսուս իճրա օլունուպ գամարատա հիւքիւմէթ թարաֆընա էքսէրիէթ կէօրիւլմէսինի թագտիրտէ, շնմտիքի, Պուլկարի գապինէթօսու իսթիֆատէ մէճլիսը օլաճագ տըր։

Պու պապատէ պու կիւն վէ եարընը, ազալարընը ինթիխապը թէքմիլ օլտուգ-

տա, էքսէբիեէթ գանդի թարաֆտա պուլունուզունա տայիր պիր խարէր ալնասպիէՃէկի տէբքեար տրը։

Մ. Թիւբրըմանդն, Ամէնատա ՄիաՃԹէմեաեի Ամէրիքա սէֆիրի նասպ օլունմասը, Ամէրիքա Սէնատօ մէՃլիսի Թարաֆընատան Թատիպ օլունմուշ տուր

Տանիմարդա գրալը վէրլեի ահար բըրէնա հաղրէթլերի, քէնոմ պիրատերի պուլունան Եուանան գրալը հաղրէթլերինէ պիր վեկեթա վէրմէք իւզրէ պիր գաշ կիւնատէն պէրու Ամէրիքատա պուլունմադատա տրը։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՏԱԽԻԼԻՑԷ

Կէրէք ծէլէբէսիրին ահվալը հոբբընդա, Զարը հաղրէրնէ Մարտէրբէրինահ բուրաֆընդան, Զարը շէվէրնիմիրը հաղրէրնէ Փոխշահիէրինէ բոֆ-պիմ ֆէլէքնա բոֆբրիս։

Մանչուրիան 627 ինջի նէ-սիէսինդէ պոֆբէյէ։

«Քէնոմ քէշֆիմէ նազարէն, Կիրիա էհալիսի իւչ գրամա թատպիմ օլունապիլիր։ Պիրինճիսի, —էն չօգլուգ գրամը տրը— եանի, քէնարլերինին մէսլասալի օլմասան պարըշգալըգլարատան թապէրեգ օլունմուշ օլուպ, պիր ան էվվել տայլշի հալին խատէսինէ, չէտիսէն արտա խէնդլրատէն իպարէթ տիր։ Իքինճի գրամ տասի, հէր պիր չէյատէն զիեատէ, զօրպալարդն ինթիկատիրատան, վէ իթատէ խէնդլրին մալլերի գապթ օլունաճաղնա տայիր, մէրգուման թարաֆընատան գուհուր խէն թէհտիալերատէն գօրգուպ վէ թէրէտատա իւգրէ պուլունանլար տրրար։ Վէ իւչինճի գրամ իսէ, քեամիլէն մանիրա թէկլեթատ պիր մէնֆատարը օլանդարատան իպարէթ տիր։ Իչլերին պու հալիտատ, գապատատ ատհիպէրինին չէքէճէքլէրի սէրէնճամրատա, ատչուպլարդն տատի տիւչար գրընմալարը զրմիրնատա գարուրի իճապ իսէն պիր մէճպուրիէթատէն մատատա, պաչգա հիչ պիր բեատատատան տօրտեր, գան ատօքիւմմէմի հապզնատա, գաթը հաղրէթի Փատիշահիէրինին էմրի Շահանէլերի մէյատատատ գատագրա հալտ, սպասէրա ճէպը գուլլանդրմադ միաքրնատիգ իսի»։

Պատէհտ, պիր ուտատ մի մէՃլիս թէՃմիմնէ ատայիր մանիմանի վէրտիրլերինատ, Զամը հաղրէթի ատարագամիէրի, Լաքօսալարդն իթատատրնա ատայիր չէօյլէ իչար իթմիչլեր տիր։

«Մուհիմմ պիր թէատաբի։ Լաքօսալար, ատայնտա, իթթիֆաղն պաչգնատա պուլունմուշ օլուպ, վէ հարթիա, քէնոմ քէօյլերի իսի իչլատ խատատատ իլք նիչանը վիրէն»։

Ուտատ մի մէՃլիս նայեմբերին 23 իւնատէ քիւշատա օլունմուշ տուր, վէ եէնի խատաբէ տատի գէկատմրնը 3 տէ գուբուլմուշ տուր։ Գէկա։ 8 տէ Ամրի բաշա հաղրէթլերի, Լաքօսա եագդն պուլունան Զուբիա նամ քէօյ կիմ տրք։ է, մէգքիւբ քէօյլեն է հալտի, քէնոմլերինէ պիր արդուհալ թատամ խոպ։ «զօրպալարդն կէլեպ քէնոմ խանէլերինէ սրդնրպատա, քէնոմլերի զարշը էնվալի էօրֆիլ։ իճրա իթմէքլերինի պէհան իսի, մէրգումանդն զուբումանատան գուբթուրմադ իչլեն, քէնոմ խանէլերինին երդրմանարը նիհատ» իթմէքլերինատէն, մի չարիէյէ հաղրէթլերի տատի տատրիր։ Շահանէյ էմր իմիմիշ տիր քի, մէրգումանդն պու արդուլերինի իճրա իթմէնիլր։ Ամրի բաշա հաղրէթլերի, ՃԷգլիսէ գալարդրարը թէնքիմ էնատատ, է հալինին ատրմա հաֆտատատ իչլեն էլի ատրատան թէատրլերին խարիճնատ, տէբատատ խարէն թէատրը։ Ճայրնդ մէգքիւբ Զուբիալարդը արդուտատ իճրատրնին թէատրլերի օրատուզունա պէհան իթմիչլեր տիր։ Ուտատ մի մէՃլիսին վէտատ 45 ինէ գատատ տէվամ իթատիկի էնատատ, գաթը սէտատէթրէնատիրլերի։ Եէնի իտատէնին նիզամնամէսինի վագ իթմիչ, վէ է հալինին, մալիեէ խաղինէսինի օրան պօրճանատան մուտաֆ գրընմատրը իրան իթմիչ օլուտուզունա պէհանատէն ատնրա, քէնոմ հիքմէտէլրինի պիթիրիսի, ՃԷգլիքէն ատնվարա հաղրէթի իսի բարօրթօլարդն տատի չէօյլէ իսիտատա իսէրլեր։

«Պաչլանդրան իչին տէվամի, իւչ տալրդ թէհրիպէսի իսի քէտրի մալիտատ իթմիչ օլուպ, ճէգլրէտ վալի վէ ատրամիսի գարար վէրմիչ իսէ, էրզէրումէթէ վէ էմրի թէգատատէ տայիր օրան թէատրիլերին իճրատրնատա տատի, օլ գատատ խոհիշկէր պուլունտուզունա, տանեատա կան իթմէքլիք օլուպ, վէ պունդարդն քեաֆիֆէսի տատի վազիֆէսի տատի գանդ հարալ իսէ կէմիրէլէր տիր»։

Լէվանդ։

— Թրըհտատա ատանճադը հէվալեսինատ էօթէատէն պէրու էշգիրա էքսիք օլմայուպ, հէր վագրթ էհալիյի ֆուգարատա զուլմ վէ թէատատի իթմէքատ օլատուգլարընատան, վէլայէթ վալիսի տէվլէթլու բաշա հազրէթլերինին թէշրիֆլերինատէն պէրու թարիգի շէգավէթատ պուլունան նիչէ էշգրեանդն ավենէլերի իսէ վիճատալերինի գալարդրրպ էհալիսի մուսլիմ վէ գայրը մուսլիմէնին ատաչ իչ վէ բահթանատատ օլունմագատա իսէ, Ղօլսալա ճամի նամ շագը թրըհտատա ճիվարընատ կէչէրէք վէ զէնկին ատէմիրատէն ադճէ թատարադ պրըդմագատա օրատուզու մուսկուս կէչէնիրատ Եէնիճէ գալարընատա Գալարատուրուն նամ մահէլատ թրըհտատա մութէպէրատնատան Ղալբի ատանդն իբինէ ֆէր էվատալարընը թատարադ պրիրիսինի պրըդմիշ, Ֆրագատ տիկերինի պէրատերճէ ատրդ 1,000 ղիրա իսթէմէք իսէ պիչարէյի Ղօլսա ճիվալարընատա Գալարամա տէրէսինատ իչ կիւն պիր մագարա տէրուենինատ թէվզրնի իսէտիկի հալտ, խրիսթիանատ չալուշալրընատան պիրիսինին մալիմանթ քեամիլսի օլմասը ճիէթի իսէ թէհարրի իսէր իքէն, շագրն մէրգուման ըն ֆիկրլերինատէն պիրիսի մէրգուտ շալուշալ կէօրնիճճ թիւֆէնք ատարագ ֆիրար իմիշ վէ թիւֆէնկ սէպերի չօգալարդճա մագարատատ պուլունան էսիր իսէ Եուանան ատկէրի գուչագլարընատան Քօսթի նամ քիմնէ պէն էօրմէգդէն էվվէլ պարի պէն սէնի էօրատա, էյիմ տէյէրէք էսիր օրան պիչարէ տէրլդանլրատա գրլուճճրը չէքանկնատ, պիչարէ էսիր տատի տէնին խագքինի չայը չրրը էգրիմրիմ վէ սէնին պուրատա օրատուզունա պէն խագէր վէրմէմ տէյէրէք, չօգ ըճարար վէ նիհատարը իլգէտիքատէն սանրա կիւճ հայ իսէ էքինատէն գուրթուլուպ, արչարը չարար իքէն տատի էէ թիչէրէք էսիր օրան տէրիգատա տատի գուճատարդ Քօսթի տատի տէրատէմ խարէրէք, պուտարդգատա տատրատան թիւֆէնկ սէպերինատէն պիր էքի պէօրէք տատրէրի բէտիֆէի Շահանէ էէթիչլեպ էտարէթատէն թուրան Տիմիթրաքի իսէ չագրն մէրգում Քօսթիսի հիքքիմէթէ կէթիրէրէք վէ մահէլէրատէն կէչերիր էքէն գարը վէ էքքէք սօղադրատա չրդրպ վէ պարչարընը աչարագ վէ էսիրլիքատէն գուրթուլան Տիմիթրաքի ադրատարագ Զամը հաղրէթի Փատիշահիէ տուտ վէ սէնարէր իրէտիպ, մահէլի հիքքիմէթ արդը թէչէք քիր իլէմիշէր տիր։ Վէ չագրն մէրգուման ճամի Հայ իսէ էքինատէն գուրթուլուպ, մահէլի հիքքիմ կիւնիս, միաշարիէյէ հաղրէթլերինի Խոթանպօլա կէթիրմէք ճանիպինի միթիրատի թէթատատ ատրդ։

Միաշարիէյէ Ղամրդ բաշա հաղրէթլերինէն իքի ատամաղարը տատի վարօրու մէգքիւբ իսէ խոթիգպալի կիթմիշէր տիր։

— Վիէնատատան վարիա օլան պիր թէլէկրաֆ խոպէրինէ նէզարէն, Տէրսէատէթ Բուսիա սէֆիրի ճէնէրալ Իկնաթիէֆ հազրէթլերի, մատամատը իսէ Եարընքի կիւն Խոթանպօլա վարէլ օլաճագլար տրը։ Թատման նամ Բուս պէյլիկ վարօրու Վարնատա միամայիլէյէ հազրէթլերինէ պէքլէմէքտէ տիր։

Սէֆիրի միամայիլէյէ ալաֆրանկա մարտ 28 տէ Պէրլինատէն կէչիպ, Բրուսիա գրալը թարաֆընատան գապուլ օլունմուշ տուր։

— Բազար իրթէսի կիւնքի նիսխէմիզատ Ֆէվզիսի Օսմանիյէ գումբանեսը վէ մանթպախը ամիրէ միատիրի Զիյա պէյին վուգուի ինֆիսալի իսէ Ֆէվզիսի Օսմանիյէ տիրէքթօրլուղու Կէմէլիյիք թէրատանէսի նազրը Հասան պէյ հազրէթլերինէ իհալէ պույրուլմուշ ատնիլճէք եէրատ, սէհվէն «թէրատանէյի ամիրէ մէքթուպճուսու տապրդ Ալի պէյէ, վէ... Հասան պէյէ տատի գումբանեայը մէգքիւբ մուավինլիյի իհալէ պույրուլմուշ» տուր տէնիլմիշ տիր։

ՀԱՎԱՏԻՈԱԹԸ ԹԷԼԷԿՐԱՖԻՑԷ

Պ-ուրէշ, 6 ապրիլ։

Գամանդատատ Մ. Պրաթիանօ, Եէհուտիլերէ գարշը գամանդատա թատպիմ օլունան թէքլիֆլէր կէրի ալընմատրգճա, Եաշատա միլլէթ մուհաֆըզը ատատքիրի իհտատրնա միատատատ իթմէեճէկինի պէեան իթմիչ տիր։

Վ-ուլինդա (պիլա թարիխ)

Ամնատօ մէՃլիսինատ, շահիտլերին տիյնէնիմէսի խիթատ պուլմուշ, բէնճէմիսի կիւնիս մուհարէմէեէ տէվամ օլունաճադ տրը։

ԹԻՒՃՃԱՐԻՑԷ

Ապրիլ 6 բիրաչատ։

ԷՍՏԱՄԲՈՒԼ ՈՒՐԹՈՒԹՅՈՒՆ

Փարիս։

Ակչալար	34,90
Գարատանար	34,70

Լոնտրա։

Ակչալար	34 1/8 ատն 34 3/8
Գարատանար	34 1/4 » 34 1/2

Օսմանլը իսթիգրազը 1865 ին։

Ակչալար	290,
Գարատանար	289,

Ֆրանսագ ֆոնտատատ 0/0 3 ֆայիզի։

Ակչալար	69,47 1/2
Գարատանար	69,27 1/6

Իթալիան ֆոնտատատ։

Ակչալար	50,
Գարատանար	49,65
Ինկիլիզ ֆոնտատատ	93 1/4
Վիէննա (10 Ինկիլիզ լիրատատ) ֆիս։	113,65

ԹԷԼԷԿՐԱՖ

Լիվերբ-ուլ 4 ապրիլ։

Նիւ-Օրլեան Միսիսիպի բամբակ։ ատչրյատ 12 1/2։ Գարատանար 12 1/4։

Մրատը բամբակ 13 1/4։ Տօրթրա սուրատի 11 1/4։ Իսմիր 11։

Մատը 30 պին պալեա։ բիաչա իչթիհար տրը։

Մարսէլ 4 ապրիլ։

Փնտատատ վ Ամատա բամբակ 115

Կուրճիսթան » 110 115

Մատը 250 պալեա։

Կուրճի ճամբատատ պէհագ 60-80

Պուրդագ պուրդատը եամ շագ 129/125 բիս։ 48 ֆրանգ 50 սանթիմ։

Վարնա պուրդատը եամ շագ 128/124 բիս։ 46 ֆրանգ։

Թունա պուրդատը եամ շագ 128/124 բիս։ 45 ֆրանգ 25 սանթիմ։

Բէք չօգ մագ կէմիքատ վ բիաչա սուրիուն տուր։

Լիվորնա 4 ապրիլ։

Թունանդն եամ շագ պուրդատ ֆիեամիրատը գավի օլուպ, բիաչա տուրկուն տուր։

ՄԷՍՔԻԻՔԱԹ

Լիրա Օսմանը 100 դրշ. հիսապը իւէ։

	դրշ.	փր.
Ֆռանկիկ վերապ	109	14
Ֆրանսիոյ »	86	27
Բոլ	89	5
Քրբմիկ	51	5
Պէհաղ Մէճիտիյէ 20 վրք	32	փր Ֆարդ
Պէշ Ֆրանք պէհաղ	—	—
Պէշվրք մէթալիք 104,25	—	104,30
Պաղբր	112,20	

Ա Զ Գ Ա Ց Ի Ն

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Անցեալ հինգշաբթի օրուընէ ի վեր բոլոր ազգ. ելեւմտականները՝ ազգ. սահմանադրութեան ապեալ օրինակին իրենց ձեռքն ունին, բայց ժողովուրդը Մասիսի անցեալ չաբաթ աւուր թերթին մէջ եղած քաղուածէն գաղափարութիւն մը չունի առոր վրայ. ուստի այս մասին ժողովուրդը տեղեկութեամբ լեցնելու համար լրագրայս պարտականութիւնը դեռ խիստ թերի կատարուած է. զոր մաս մաս ամէն մէկ խմբագիր կատարելու հարկաւ պիտի փութայ։

Քանզի մենք մեր պարտականութեանը— 1860էն ի վեր 3 Սահմանադրութիւն տեսանք — առաջինը խիստ ազատական, երկրորդը չավաւորուած, իսկ երրորդը չենք գիտեր վերաբերութեան բովէն եղնելէն վերջը ինչ պիտի ըլլայ, բայց հիմակուան ձեռքերնուս եղածը բոլորովին սեղմուած է. ամէն զօրութիւն կեդրոնին տրուած է, մէկ խօսքով ազգ. վարչական շրջանակը՝ իր ուժը կեդրոնէն պիտի առնէ — աշխատութեանց բաժանումը անանկ կարգի մը դրուած է՝ որ աշխատելու համար ամէն մէկ ընելիքդ պէտք է որ գրեթէ կանխաւ կեդրոնական վարչութեան խմայնես։

Այս անգամ խօսելիքնիս այս մասերուն վրայ չէ, այլ պիտինայինք թէ՝ մեր ազգային պիտոյքները հոն նախատեսուած են մի՞։

Յայտնի է որ՝ ամէն ազգ կամ ընկերութիւն կամ անհատ, միշտ երկու տեսակ յարաբերութեանց ենթակայ է. մէկը ներքին, միւսը արտաքին — մենք ալ մեր Օսմանեան կառավարութեան տակ մեր ներկայ դիրքովը միշտ այս երկու յարաբերութեանց ենթակայ ենք —

Մերներքին յարաբերութիւնն է՝ ազգային առ ազգայնս կրօնական մասին ունեցած յարաբերութիւնները — մեք եկեղեցիներ, վանքեր եւ դպրոցներ եւ այլն ունինք — ուստի եկեղեցականներ, վանահայրներ եւ ուսումնականներ եւ ասոնց վրայ հսկող Պատրիարք մը եւ առաջնորդներ, եւ ասոնց ալ քով խորհրդականներ կամ ժողովականներ ունինք. ըսել է պաշտօնուս համեմատ պաշտօնեայներ ունինք — ասոնց թէ իրարու հետ ունեցածիք ներդաշնակութիւնը եւ թէ ազգային անհատներու վրայ ունենալիք գրառութիւնն՝ եւ թէ ազգին ընդանրութեանը իր ազգային պաշտօնեաները ընտրելու, փոխելու, համար առնելու եւն. գանակները այս կամ այն կերպով անօրինները մեր Սահմանադրութեան մէկ գործն է — մեր հիմակուան եւ ապկից առջի եղած սահմանադրութեանց բոլորն ալ ասով կրկրսին եւ ասով կը վերջանան — եթէ ասի միայն կրնուորելը բաւական է ազգ. կառարելայ բարեկարգութիւն կոչելու, թող կոչուի այնպէս, եւ այս սիալ ըմբռնումը ժամանակն աւղղէ։

Սահմանադրութիւն մը միայն ներքին պիտոյքը նախատեսելով մեր բոլոր պիտոյից չը կրնար կանոնաւոր կերպով պատասխանել. ուստի եթէ կուզենք ազգայն չվոխութեան ապատ պահել, պէտք է որ՝ արտաքին յարաբերութիւններս ալ անով ապահովենք —

Ազգային ամէն մէկ անհատի անհատական գործոյը համար պարտական է ուղղակի Կայսերական կառավարութեան, բայց կան ալ պարտականութիւններ որ՝ Կայսերական կառավարութենէ ընդհանուր ազգին կամ կրօնին յատուկ արտօնութեամբ չընորհուած ըլլալով, ատանք ազգին միջնորդութեամբը կը կատարուին։ Ասանք Պոլսոյ հայերուն համար այնչափ կենսական բաներ չեն, ինչպէս է մրցումներու եւ քահանաներու միջնորդութիւնը կամ ասանց քաղաքական պաշտօնեայ տեղուէնին, բայց դատներու համար այնպէս չէ։

Գատներու մէջ, առաջնորդները կամ թաղական խորհուրդները եւ այլն կայսերական տուրքերու բաշխման եւ հաւաքման մէջ կայսերական օրինօք խիստ շատ գործեր ունին. որոնք գաւառական հայոց համար մահու եւ կենաց խնդիրներ են — նոյնպէս նաեւ կայսերական կառավարութենէ նոր հաստատուած գաւառական օրինօք (վիլայէթ թէշքիլաթը) գաւառական ազգային գործոց գլուխները գաւառական ժողովոյ մէջ բաւական ատեռներ ունին, ուր կը բազմին յանուն ազգին կամ կրօնին։

Այս է մեր արտաքին յարաբերութիւն կամ գործ կոչածը։ —

Նոր սահմանադրութեան մէջ, ինչպէս առջիններուն մէջ ալ ասոնց վրայօք բան մ'անգամ չը կայ, եւ չը կար։

Պատրիարքական կամ կեդրոնական իշխանութիւնը, ուր ամփոփուած պիտի ըլլայ բնականաբար, մեր ազգային բոլոր գործոց եւ յանուն ազգի կամ կրօնի եղած բոլոր արտօնութեանց՝ ընդհանրութեամբ կայսերական կառավարութեան վերջին տեսչութիւնը, զատրկ է բոլորովին այս արտաքին յարաբերութեանց մասին ունեցած տեսչութենէն կամ իրաւունքէն։ Նոյնպէս նաեւ առաջնորդները կամ գաւառական ազգ. գործոց գլուխները նոր սահմանադրութեամբ այս մասին պաշտօն մը չունին։

Միթէ՝ կայսերական կառավարութիւնը այդ գործերը անտնցմէ՞ առած է — ո՛չ — միթէ՞ գաւառական ազգ. գործոց գլուխները լիազօր են այդ պաշտօններուն մէջ — ո՛չ — միթէ գաւառներու ժողովոյ մէջ բազմող ազգայինները, իրենց անձնական արժանիքին համար հոգ պիտի բազմի՞ն թէ, յանուն ազգի կամ կրօնի — ո՛չ — յանուն ազգի կամ կրօնի պիտի բազմին — ասոնք իրենց գործոցը մասին միթէ կեդրոնական վարչութեանը կամ պատրիարքին պատասխանատու չեն մի՞— այո՛, պատասխանատու են։ Ուրեմն այդ անձինքը կամ այդ գաւառական ժողովուրդը իրարու հետ ի՞նչ յարաբերութիւններ պիտի ունենան, եւ կամ այդ յարաբերութիւնները ըստ հանոյս պիտի տնօրինու՞ն։

Ահա այս է ազգին ալ վնասուածը — մեր գաւառականները տուրքի եւն. խնդիրներու մէջ նոյն իսկ գաւառական ազգ. գործոց գլուխներէն է որ կը ճմլին, կը դանդաղին, կեդրոնական վարչութեան սրահը միշտ կը լեցուին, եւ տարին դրեթէ 20/30 անգամ Ս. Պատրիարքը Բ. գուռը երթալու կարիքն։

Ակնիկ է որ՝ մեր ազգ. վարչութիւնը չը կրնար ընդ. ազգին համակրութեանը արժանանալ, ասով է որ՝ չենք կրնար մեր ազգայիններուն ճակատնիս բաց ըսել թէ «տուրքու ազգ. տուրքդ կամ բաժինդ, քեզի համար՝ քու գաւառական տուրքիդ համար նստեր կը խորհինք հոս, քեզ հարստահարող ազգակիցներդ քու վրայ՝ ալ անկրաւութիւն չը կրնալ ընելու ատիճանին հասուցինք։

Այս խօսքերը ո՛չ առջի սահմանադրութեան օրով կրցինք արտասանել եւ ո՛չ այս սահմանադրութեամբ պիտի կրնանք ըսել, որու հետեւանքը պիտի ըլլայ, այս սահմանադրութիւնն ալ անժամանակ գազրեցնել ատանց անոր բուն խոչընդոտը գիտնալու։

Այս թերութեան մէկ անցեալ օրինակը հոս յիշենք խիստ կարեւոր կը գտանք։ —

Կը յիշենք հարկաւ լուծեալ քաղաքական ժողովոյ ատեն արտաքին գործոց պաշտօնեայ Բ. Ալի բաշայի օրով առ Պատրիարքարանն ուղղեալ հետեւեալ խմբագրով մէկ հրամանագիրը թէ՝ «Պատրիարքարանն թաղրիր գրելու մասին իրենց սահմանը չափազանցելուն համար՝ այսուհետեւ թաղրիրներն չի պիտի ընդունուի» եւն. ասով միթէ Բ. գուռը հպատակ ազգերուն արդէն շնորհուած արտօնութիւնները ջնջել կուզէր ո՞չ երբէք — այլ կուզէր չափաւորութեան դառ մը տալ Պատրիարքարաններուն, ինչպէս որ վերջի ըսուած ընթացքէն ալ տեսնուեցաւ։

Արդ եթէ թաղրիր գրելու մասին արտօնութիւնուս չափը գիտնայինք, պիտի համարձակէինք մեր չափն անցընել, եւ Բ. գռան զժգոհութիւնը մեր վրայ հրաւիրել կամ բարոյապէս պատժուիլ — ասոր այն ըսելը հայերուն ինչ բնաւորութիւն ունենալը չը դիտնալէն յառաջ կուգայ։

Ուստի ատանկ բան մը եթէ մէկ քանի անգամ մեր ազգութեանը պատճառաւ դարձեալ պատահի, հարկաւ ատած գաղը կը վերնայ եւ մենք մեր արտօնութեանց ատնարժան համարուելով Պատրիարքարանի առ Բ. գուռն միջնորդելու արտօնութիւնը եւս կառնուի։

Հոս կը վերջացնենք այս մասին մեր խորհրդածութիւնը՝ եւ մենք մեր պարտքը կատարած սեպելով, այս թերութիւնը մանաւանդ այս միտակոր թերութիւնը ուղղելու որու որ անկ է, անոր կը թողունք։

* * *

ՄԱՐԴ ՄԻ ՊԱՇՏՕՆ

Հին կարգի՞ եւ նոր կարգի՞, Նիւանական եւ մարդասիրական գաղափար Ե մարդկային յառաջադիմութիւն.

Հին ու նոր սնոտեսութիւններ կամ հին ու նոր դարեր, որ կրօնական լեզուով կը կոչուին Աստուածաշունչի դար եւ Աւետարանի դար։ Ի՞նչ է այս երկու դարերու տարբերութիւնը։

Կրսուի որ Աւետարանի կամ քրիստոնէութեան սնոտեսութիւնը առաջին հին սնոտեսութեան վախճան գտնելով՝ նոր ու բարեկարգ սնոտեսութիւն մը բացաւ, սնանկ որ հին սնոտեսութիւնը խաւար ու բարբարոսական եւ նոր սնոտեսութիւնը լուսաւոր ու բարեկարգ հաղորդուած է։ Իբրեւ թէ ըսել սուղուէր որ՝ հին սնոտեսութեան տեղն խաւար տգիտութիւն, տոկալի բրոնութիւն, բարբարոսական պատիժ եւ տեղութիւն կը թագաւորէր. իսկ այս նոր սնոտեսութեան տեղն խնամատարութիւն, արդարութիւն, ներողամտութիւն եւ բարեկարգութիւն կը փայլի, կամ թէ այն տեղն մարդկութեան սոսկ կեղեւը կար, իսկ այժմ ճշմարիտ մարդկութեան հոգին կը փայլի . . . ։ Իրաւ, դերապոյն բարեկարգչին (Քրիստոսի) քարոզութեանը նայելով այսպէս ըլլալ պէտք էր, քանզի այն տեղն ցեղասիրութիւնը զօրացած ըլլալով ազգաց մէջ տեղութիւն կը թագաւորէր, իսկ հիմա պէտք էր ցեղասիրութիւնը մարդասիրութեան փոխուիլ եւ ազգաց մէջի տեղութեան խաւար վարագոյրը բոլորովին իրարու վերայ . . . արդարութիւն ու խաղաղութիւնը ամէն կողմ տարածուիլ եւ եղբայրասիրութիւնը լուսաւոր փայլիլ եւ հաւասարութեան օրէնքը յարգուիլ, ինչպէս որ իրօք նոր սնոտեսութեան ոգին ու ընկերութիւնն է, բայց ո՞ւր է . . ։

Նոր սնոտեսութիւնը մարդկային սեռին ի՞նչ պարգեւեց, զոր Հինը չունէր։

Այո՛, նիւթապէս շատ բան պարգեւեց, իսկ բարոյապէս՝ սոսկ չոր անուն մը ընծայեց, արդեօք սխալած կըլլա՞նք։

Գիրաւի, ինչ որ 66 դարը չկրցաւ տեղծել, այս մօտ տասնեակներ 66 տարին դարձեալ [illegible] ասոց, որոց օգուտն ու արդիւնքը այսօր ամենուն շօշափելի են։ Կարծեմ աւելորդ է հոս յիշել հեռագիրի՝ չոգեկառքի, եւայլն օգտաւէտ գիւտերը։

Այո՛, ինչ որ Հին սնոտեսութեան տեղն 40 դարերու անծանօթ էր, նոր սնոտեսութեան վերջերը 40 տարին դառաւ եւ երեւան հանեց։

Եւ ինչ որ նիւթապէս այն տեղն չկար, այժմ կայ, եւ այսուհետեւ ալ իշխորհն գիւտերու մարդկային զարակը զարմանալի հրաշքներ պիտի տեսնէ, եթէ գիտութիւնը իր կեանքին պէս սիրէ ու յարգէ եւ հետեւի անոր, բայց չենք կրնար չխոստովանիլ ալ որ՝ ինչ որ հին սնոտեսութեան տեղն կար, այժմ չկայ, եւ այս նոր սնոտեսութեան մէջ նոր ի նորոց օգտակար եւ աքանչելի գիւտեր ստեղծող միտքը չկրցաւ այն մոռացութեան մէջ թաղուած դաղանեայ թաղանդել, — ո՞վ կրցաւ գիտնալ թէ հին սնոտեսութեան ինչպէս կը չնուէր . . . —։

Սակայն բարոյական մասին՝ ո՞ւր է հին սնոտեսութեան հետ բաղդատմամբ Նոր սնոտեսութեան բարոյական մեծագործութիւնը — իր ընկերին օգուտը եւ բարիքը խորհող ազատ բանականութեան ճշմարիտ պատկերը, սրտով եւ մտքով դատարակեալ ազատ մարդկութիւնը։ — Սուտ գիտութիւնը՝ ան վերջին տարիները սկսաւ իր շօշափելի եւ զգալի օգուտները դուրս տալ — մարդկային հանճարը երեւնալ, — բայց մէկ փոքր մասին մէջ միայն։

Որովհետեւ մարդկային սեռին վրայ ինչ բարոյական փոխուութիւն ունեցաւ այս նոր սնոտեսութիւնը, ուրեմն ո՞ւր է կըրօնաւորներու քարոզած բարոյական մարդկութիւնը։ — Ի՞նչ պիտի ասի փոխուութիւնը — Քրիստոնէութիւնը։

— Բարեկարգութիւն ըսուած կրօնքը քարոզող եւ դատանողաց մէջ չգտնուած բանը կրնա՞ց ընդհանուր աշխարհէն փնտռուիլ։ —

Նոր դարու մարդիկ հին դարու կարգեր։

Դարը փոխուեցաւ, կրօնքները շատացան, բայց մարդիկ՝ կարծես, աւելի դեշցան . . .

Հին սնոտեսութեան մէջ ինչ բարոյական չարիք եւ մարդկային սեռն իր ազգ հատակին մէջ ապէտ ու թշուառ պահող ինչ ապրմանելի կարծիք ու կարիք կար, որ այս նոր սնոտեսութեան մէջ չկայ։

Եթէ ազգասութիւն, նեղութիւն, այժմ ալ աւելի՝ եթէ հարատահարութիւն եւ բրոնութիւն, իրաւանց բռնաբարութիւն եւ մարդկային հանճարին դէմ ատելութիւն այս նոր սնոտեսութեան մէջ — մանաւանդ քրիստոնէութիւնը դատանողաց մէջ — ալ աւելի, եթէ աչառութիւն, եւ կրօնքի ու ազգաց խարութիւն ու ատելութիւն, այժմ աւելի եւս կայ. — եթէ ազգասէր սիրող, յանցաւոր ու մեղաւոր մարդոց հետ քաղցրութեամբ վարուող, նպարտ ու զոհողները յանդիմանող, իրաւունքն ու հաւասարութեան օրէնքն յարգող հեզ ու ազգասիրէ եւ բարեկարգ Քրիստոսը դատանող եւ եկեղեցական պատմութիւնը նախնի ատատանդատական եւ հիմնատական պատմութեանց հետ բաղդատելու բլլանք, քրիստոնէական եկեղեցական պատմութեան ամէն էջերուն եւ տեղերուն վրայ արիւնալից դիծեր, — սոսկալի մահատութիւններ, քաղաքական հարատահարութիւն ու բրոնարարութիւններ, սրբապղծութիւն ու մարդասպանութիւններ, դաղանական վարմունքներ եւ անիսիզմ յարձակութիւններ . . . (աւելի կրօնականի ձեւօք գործուած) մեր առջեւն ելլելով մեզ պիտի ասկայանէն։ —

Մ. Նարգիզեան։

ԻԼԱՆԱԹ

ՎԻԷՆՆԱ ՎԷ ԲՈՒՍՈՒ ԹԻԱՆԳՕԼԱՐԸ

Վիէննայէն հէր նէվի բիանգօ ազատնարը վ. բրօմէլէրի. Գալաթատա Գօմէրսիօն խանը գարուսու եանրնտա Նօ. 46 սարրաֆ Ճանէթօ տիւքքեանրնտա ֆիրուխդ օլունմազտա տրը։

Մէրգում Մ. Ճ Նէթօ հիչ պիր քիմսէ իլէ չէրիքլիկի օլմայրպ, վէ սամթարը պիլէթլէր իւզէրինէ գալպ օրմայաճաղը թէշէմին գելընմըշ մանասրնտա պիր եէշիլ պէյզա մուհիբ պասրմըշ տրը։

1864 սէնէսի գրէպի բրեանզօսու պու տէգիա ալաֆրանկա ապրիլ 15 ատ Վիէննատա չէքիլէնէք գազանան 900 պիլէթտէն, իւք չէգանը 220 պին ֆիորին, իքինճի 15 [illegible] էր պին 7, 8 վէ 9 ունճու իքիչէր պին ֆիորին գազանտրգտան սօնրա 6 պիլէթ, պինէր 15 պիլէթ 500 էր. 30 պիլէթ 400 էր վէ 840 պիլէթ տախի 450 չէր ֆիորին գազանաճտղլար տրը։

Բրօմէլէրին ֆիտթը 30 զուրուշ տուր։

Գէզալիք պու մահէլլտէ Բուսթանին պիրինճի վէ իքիճի խմթիդրազլարը բիանգօսունուն պիլէթլէրի ֆիրուխթ օլունուր. պունլարդն սէնէվի 0/0 սէ 5 ֆայիդի օլուպ վէ իքի սէֆա չէքիրլր։

Պիրինճի Նօ. գազանաճաղ 200 պին, իքինճի 75 պին, սայրլէրի հա քէկա 40 պին. 25 պին. 10 պին. 8 պին. 5 պին վէ 500 գարպօն գազանաճաղլար տրը։

Պէյ-օղլունտա խազրիմ ճիխարընտա վազը Գալթալ իը քիլիսէի իմթիխանէնտէ քէօշէ պաշրնտա ճատատէտ, նիմէրօ 30 կազինօտա, խմմատպօլտա եարրըմը զայէթ մէլա սուճուզ, կէօտէն, բուսարրմա, չէօրէք պուլունտուգտանտան, խմթէքլի օլան գամիլրդն օրաեա թէշրիֆլէրի արզու օլունուր։

Պէյ օղլունտա պիւյիւք ճատատէտ Էրմէնի քիլիսէի իմթիխանէնտէ 192 Նօ իլէ մուրաղդամ, ասպրդ Էրմէնի թէսթրօսու տրունէնտէ, խալխա Միլան թէրէ եաղրոր իլէ, վէ խատուրու սիւա իլէ եօղրուլմուշ ալեա չէքէրլի չէօրէք սամթլաճաղ. քէզալէք մէզքիր չէօրէքտէն, եէնէ Պէյ օղլունտա պիւյիւք ճատատէտ Զապթիյէնին դարչրընտա 250 Նօ իլէ մուրաղդամ ուսթա Մոդոսուն կազինօսունտա սամթլաճաղը, վէ իչպու բուսի մարտն 25 ինճի բազար իրթէսի կիւնինտէն պաշլատարագ մայիսին նիհայէթինէ դատար պու էքի մահէլլտէ դրյէսի 20 զուրուշա սամթլաճաղ տրը։

Խմթէքլի օլանլար թէշրիֆլ բաղդէթ պույուրուպ, զէքր օլան չէօրէքլէրտէն ալտրզլարը հալտէ, քէմալի իլէ խօշնուտ օլաճաղլար տրը։

ԹԻՒՃԱՐԻՑԷ

ԻՍԹԱՆՊՕԼ · 25 ՄԱՐՏ 1868 ·

ԼՄԹԱԱՑԻ ՏԱԽԻԼԻԵԼ

ԻԹՐԱՃԱԹ

ԲԱՄՈՒԳ

Ատանա . . .	Օգ ·	10½-10½	Ղրշ ·	Սաթը շ	238–	Պալ ·	Մէվ · 150
Կուրճխան ·	»	9½-10½	»	»	400–	»	» »
Ադէմ	»	8½- 8½	»	»	100–	»	»
Կէյվէ	»	10½-11	»	»		»	»15000
Իզմիր	»	11 -11½	»	»		»	»

Բէնանքն հալի — Բիաչամբզ զահէթ գավի վէ իչթիհար տրը։ 25000 օգկա Դրպրբզ բանուզու Իսթանպօլ կիւմրիւկիւնտէ թէպլիմ օլունմագ իւզրէ, վէ տարասրզ սաֆի բամուզ օլմագ գավլիլէ օգկասը 10 զուրուշա սաթըլմըշ տրը։ Պու մալ կիրիտիքճէ զահէթ գրթլանմագտա օլուպ, սաթըճրլար ֆիւսաթլարը դավի թուրթմագտա տրրլար։

ԵԱՖԱՂԸ

Անատոլ երգանմրշ	Օգ ·	13½-14	Ղրշ ·	
» երգանմամրշ . . .	»	7½- 8	»	
Կուրճխան երգանմրշ . .	»	– – –	»	
» նիմ երգանմրշ	20	Օգկասը ·	1	Լիրա Օսմ ·
» երգանմամրշ ·	25 26	»	1	» »
Ցօպրուճա	9-10		–	» »
Էսկի չէհիր	8- 9	Ղրշ · Մէվ ·		Պալ
Բուռմէլի երգանմրշ . .	Օգ · 13-	» »		»
» երգանմամրշ ·	» 8½-	» »		»

Մէվճուտ 40,000 օգկա։

Բէնանքն հալի — Բիաչա գավի վէ եիւքսէլմէէ մէկեալ տրը։ 25,000 օգկա Դօնեա եաբաղրսը, վատէ իլէ, օգկասը 11 զուրուշ 30 փարանա սաթըլմըշ տրը, լիրա 100 զուրուշտան։

Մազը Ադէմ	Օգ 13½-14	Ղրշ ·	Լի · Օս · 100 Ղրշ ·	
» Անատոլ	» 12½ 13	»		
Սալէպ Դամաշանի		12½ ղրշ ·	լիրա 110	

ՃԷՀՐԻ

Գայսէրի պիրինճի	16 -16½	Ղրշ ·	Մէվ ·
» իքինճի	16 –	»	»
Էնգարէ	16 –	»	»
Թօքաթ պիրինճի	15 –	»	»
» իքինճի	14 –	»	»
Իւսքիւպ պիրինճի . . .	14 –	»	»
» իքինճի	13½-	»	»
Եօզղատ	13 –	»	»
Զօրում	12½-	»	»

Պու մալ տայինա արանմագտա տրը · մէվճուտ մալ եօզ տուր։

Քիթրէ պիրինճի	Օգ · 32-34	Ղրշ ·	
» իքինճի	» 29-31	»	

Մէվճուտ մալ եօզ, իշ օլմամրշ տրը։

Աֆիոն . .	Օգ · 260-265	Ղրշ ·	
Մանմուտիյէ	» 115-	»	Պէհալ մէճիտիյէ իլէ

ՔԷՉԻ ՏԷՐԻՍԻ

Ամասիա	8½ - 9	Բարչասը	1	Օսմ · լիրա
Եօզղատ	9 - 9½	»	1	» »
Սըվազ	9 -10	»	1	» »
Էրզրում	10 -10½	»	1	» »
Դայսէրի	10 -11	»	1	» »

ԹԻՖԹԻՔ

Էնգարէ	Օգկասը	40½-41	Ղրշ ·
Զանդրրը	»	40 -40½	»
Պէյպազար	»	41 -41½	»
Զէրքէզ	»	40 -41	»
Գասթամանդօլու	»	41 -41½	»
Վան	»	36 -39	»
Գօնեա պէեազ	»	35 -37	»
Զէնկէլի գրբրրը	»	— —	»

Բէնանքն հալէ — Բիաչա գավի վէ եիւքսէլմէէ մէկեալ տրը։ Ինկիլթէրրանդն սոն ֆիւսաթլարը զահէթ ֆայիտէլի սուրէթէ տիր։ Ֆիւսաթ եիւքսէլմէք իւզրէ օրուպ, 36½ ամբնիէ տիր։

Կիւլ եաղը	Մրագայը	19 -23	Ղրշ ·
Թօքաթ պագրրը	Օգկասը	10 -10½	»

ՔԷԹԷՆ ԹՕԼՈՒՄՈՒ

Անատոլ	20 Օգ · քիլէսի 40 ղրշ · մէվճուտ	
Բուռմէլի	մալ եօզ վէ իշ օլմամրշ տրը։	
Ազօֆ		

ՍՈՒՍԱՄ

Լիրա Օսմ · 112 զուրուշտան օգկասը 3½-4 զուրուշ։
Պու ֆիւսաթ տախի իսմէն տիր։

ԶԷԹԻՆ ԵԱՂԸ

Ագտէնիզ ասլանրրէն	Օգկասը	— —	Ղրշ ·
Եէտի ատալարրէն	»	— —	»
Մուտանեա	»	9½-9½	»
Այվալրգ	»	9 9½	Ղրշ ·
Սագրզ	»	11 12	»
Միտիլի	»	9 9½	»

Բարէքէնտէ սաթըշ ֆիւսաթլարը տրը · լիրա 106 զրշտան։

Բէնանքն հալի — Պիր գարար տրը։ Իսթանպօլ իհթիւաճաթը իչին տայինա սաթըշլար օրմագտա տրը։

ԻԲԷՔ

Ադէմ . . . . . Օգ · 50-55 ֆրանգա · իսմէն ֆիւսաթ տրը։
Սաթըշ եօգ, մէվճուտ 200-300 պալեա։

ԳՕԶԱ

Պուսա . . }
Անատօլու . . }
Գօյսա . . . } Մալ եօգ ·
Լիրնէ . . }

Սաֆրէշ բէնանքն հալի էվէլճա խոպէրլէրէ — Մարսիլեա բիաչարմնտան կէլէն խապէրլէրէ թէպէտաթլար եօղտուր Հէր նէ գատար կիւն պէ կիւն մալ գրթլանմագտա իսէաք, պու ճիւմլէ իլէ տախի ֆիւսաթլար պիր գարարտա տուրմագտա վէ ուֆագ սաթըշլար օրմագտա տրը։ Վօյս գօգասը 26 տան 28 ֆրանգ տրը։

ԶԷԽԱՑԻՐ

Պուղտայ սէրթ	Ագագ		Քիլէսի	41 -42
» »	Պուճաղ		»	39 -41
» »	Պալչրգ		»	38 -39
» »	Պուրկազ		»	39 -41
» »	Թէքֆուրտաղ		»	38 -40
» Եումու ·	Ագագ		»	40 -41
» »	Պուճագ		»	39 -41
» »	Թունա		»	39 -41
» »	Պուրզազ		»	39 -40
» »	Վարնա		»	38 -40
» »	Պալչրգ		»	38 -39

Օսմանլը լիրասը 105 զուրուշտան։

Մըսրը պուղտա	Թունա		»	20 -21
» »	Անատօլու		»	20 -21
Արբա	Թունա	Լիրա 110	»	17 –
»	Անատօլու	զուրուշ ·	»	17½–

Եէնի կէլմիշ օլան սալուն 30,000 քիլէ պուղտայ սաթըլմըշ տրը։

Մէվճուտ · պուղտայ սէրթ		Եօգ ·	Քիլէ ·
» Մըսրը պուղտայ		»	»
» Արբա		»	»

Բիաչա պիեասէ տուրկունլուղա մէկեալ տրը — Իսթանպօլա թէպլիմ օլունմագ իւզրէ, վէ պուրասա ֆիրուխթ օլունմագ իչին 4000 քիլէ Բուռմիի պուղտայը սաթըլմիշ 38 զուրուշա լիրա 105 զուրուշտան վատէ իլէ։

Եուլաֆ		Քիլէսի	— — Ղրշ ·
Զավտար		»	— — »

Մալ եօգ վէ իշ օրմամրշ տրը։

ՏՈՒԽԱՆ

ԻՍԹԱՆՊՕԼ ՖԻԵԱԹԼԱՐԸ

ՍԱՄՍՕՆ

Պաֆրա	1 ինճի մալ թօրտան սաթըշ	Օգկասը	24-27	Ղրշ ·
»	1 » » բարէքէնտէ	»	31-32	»
»	2 » » թօրտան	»	22-24	»
»	2 » » բարէքէնտէ	»	25-26	»
»	3 իւնճիւ » թօրտան	»	19-20	»
»	3 » » բարէքէնտէ	»	17-18	»

ՍԱՄՍՕՆՏԱՔԻ ՖԻԵԱԹԼԱՐ

Պաֆրա	1 ինճի մա	Օգկասը	15-16 Ղրշ ·
»	2 » »	»	11-12 »
»	3 իւնճ · »	»	9-10 »
»	4 » »	»	5- 6 »

Պու սոնրաքի ճինս մալ եալնըզ Ինկիլթէրրատա կէօնտէրիլիր։

Սամսոնտաքի ֆիւսաթլար իսմէն գայտ օլունմուչլար տրը։ Մայիս աերնտա քէսիլէճէք օլան եէնի մահսուլն, պէրէքէթլի օրմասը մէմուլէն տիր, վէ օր վագրթ այր՝ սա՛ր՝ ֆիւսաթլարը գայտ օլունմազա պաչլար։

Իսթանպօլտա մէվճուտ 2,000 օգկա տրը։

ԵԷՆԻՃԷ ԿԷՕՊՐՕ

ԻՍԹԱՆՊՕԼՏԱՔԻ ՖԻԵԱԹԼԱՐ

1 ինճի մալ Օգկասը	85-100	Ղրշ ·	Մէվճուտ	5000	Օգկա ·
2 » » »	65- 75	»	»	5000	»
3 իւնճիւ » »	52- 56	»	»	8000	»
Դրբ-պասմասը »	46- 51	»	»	10000	»

ԵԷՆԻՃԷՏԷՔԻ ՖԻԵԱԹԼԱՐ

1 ինճի մալ Օգկասը	55-65	Ղրշ ·
2 » » »	34-43	»
3 իւնճիւ » »	23-27	»
Դրբ-պասմասը »	19-24	»

Եէնիճէտ տախի ֆիւսաթլար իսմէն տիր, ապրիլ աերնտա մէյտանա չրղանճագ օլան մահսուլ զահէթ ազ օլանագ տրը։

ԳԱՎԱԼԱ ԲԻՐՍԸԶԱՆ

ԻՍԹԱՆՊՕԼ ՖԻԵԱԹԼԱՐԸ

1 ինճի մալ Օգկասը	33-35	Ղրշ ·	Մէվճուտ	10,000	Օգկա
2 » » »	24-28	»	»	30,000	»
3 իւնճիւ » »	14-20	»	»	10,000	»
Պասմա » »	24-31	»	»	20,000	»

ԳԱՎԱԼԱՏԱՔԻ ՖԻԵԱԹԼԱՐ

1 ինճի մալ Օգկասը		13-18 Ղրշ ·
2 » »	»	12-18 »
3 իւնճիւ »	»	7- 9 »
Պասմա »	»	3- 4 »

Պուրատա բիեաչա գավի տիր · մէվճուտ մալ կիւնպէ կիւն թէնգիլ պուլմագտա օլուպ, վէ իյի ճինս մալ բէք զրթ պուլունմագտա տրը։

Եէնիճէտ վէ Դավալատա եէնի մահսուլ կէլէն սէնէ մահսուլունուն նրաֆը գատար տրը։ Մուղաճիրի օլարագ Սամսունտաքի մահսուլ իքի դաֆը տրը։

ԼՄԹԱԱՑԻ ԼՃՆԷՊԻՑԷ

ԻՏԽԱԼԱԹ

Գանդէ Բիօ ·	100	Օգկասը	1 ինճի	850-900	ղշ ·	Մէվ ·	6000

թօրպա գավի հատէ։

Գանդէ Բիօ ·	100	»	2 »	750-800	»	»	1200
» Մէքկէ	1			15-	»		

Գրբրզ չէքէր Ինկիլ ·	Գանթարը	221-222	
» » Ֆրան ·	»	217-218	
» » Համան ·	»	217-218	
Քէլէ » Ֆրան ·	»	270	
Պիպէր		Օգկասը	5½
Զիվիտ Պէնկալա		»	115-141
» Մատրաս		»	65-105
Գրբրզ քիրէճիսը		»	48- 70
» չարապիսը		»	57- 68
» նէմալաք		»	եօգ
Զայ, Գօնկօ		»	»
» Բէքօ չիչէք		»	44- 64
Գալայ		Գանթարը	690
Ճինկօ եաբրաղ Նօ · 6 տան 12 եէ	100 օգկասը		100-105 ֆր ·
Թիմուր լամա չէչիլի		Գանթարը	64- 64
» տէմիթ էքսէրլիք		»	66- 67
Սաճ Նօ · 1-14		»	113-117

Գարֆիցա չէչիլի Նօ · 15-48 · 50 քիլօսու 88– Ղուրուշ ·

Բամ Ինկիլիզ	26 լրզ կալօնու		եօգ ·
» »	22 լիք	»	»
» Ամէրիգա	8 տան 8½ կալօնու		1½ Օսմ · լիրասը ·
Բիրինճ Իթալեան	100 քիլօ չուվալը		42-43 ֆր ·
» Հինտ			— — —
Մէվճուտ	8 – 9 պին թօրպա ·		
Սիպիր եաղը		Օգկասը	15-16 Ղրշ ·
Խավեար 1 ինճի		»	28-29 »
» 2 »		»	— — — »

Մալ եօգ ·

Բիաչա գավի · իսկէչմէյէ մէկեալ տրը։

ՄԱՏԷՆ ՔԷՕՄԻՒՐԻՒ

Նիւ-գասթէլ մաղազատա	29½-30	Շիլին ·	Սաթը շ ·	Մէվ ·	9,000
Դարտիֆ »	29 -29½	»	»	»	8,000
» կէմիտէ	28 -28½	»	»	»	
Նիւ-գասթէլ »	28 –	»	»	»	
Լիվրբուլ »	24 –	»	»	»	4 000
» մաղազասա	26 –	»	»	»	4,000

Ի՛ զ օրմամրշ վէ բիաչա տուրկուն տուր։

Քիւլիւչէ տէմիր Թանէլաթօսու 5½-6½ Ինկ · լիրասը ·

ՄԱՆԻՖԱԹՈՒՐԱ

Իրլիք վաթէր Նիւմէրօ	8-14	բաքէթի	53- 58	Ղուրուշ ·
» » »	12-20	»	63- 67	»
» » »	16-24	»	70- 75	»
» » »	20-30	»	77- 82	»
» Լքսէրա »	8-14	»	72- 78	»
» » »	12-20	»	78- 82	»
» » »	16-24	»	81- 86	»
» » »	20-30	»	93 100	»

Լիրա 105 զուրուչտան տրը։

Բէնանքն հալէ էվ պու հաֆրանքն սա՛րըէը — Թէմարպա մահսուլի պիրինճի մալ լիպրասը 7½ զուրուչտան 8½ զուրուչա։ Ամէրիգան մալինէ կէօրէ, լիպ · 6½ տան 7½ զուրուչա։ Սօուզար վէ Բասակլա կիւնլէրի մէնասէպէթի իլէ թուչրաղտան եօլնու թիճարլար կէլմէմիշլէր տիր · վէ թուպաթաթիլիկ հէր նէ գատար բիաչա գավի թուրթուլմագտա սա՛ խսէաք, սաթը՛ շ տախի օրմամրշ տրը։

Պու հաֆրանքն Լիվրբուլտան բամագ ֆիեաթլարրնա տայիր կէլէն խապէրլէր, տայինա ֆամուգ ֆիեաթլարրնա սոն ֆիեաթ խապէրլէրի տիր։ Մխալինկ բամաղունուն սոն ֆիեաթ խապէրլէրի տիր, վէ կիւնաէ իսաթ իսմէ 25-30 պին պալրի 12½ օրուպ, վէ կիւնաէ իսաթ իսմէ 1 – 2 եէ սաթը՛ շ օրմաչ տուր։ Բիաչա չօգ իչթիհար վէ եիւքսէլմէ մէկեալ տրը։ Մանչէսթէրաէ պիրինճի մալ օրարագ Մանսուտի ֆիեաթը 18 ամբնիէ տիր։

ՍԱՀԻՊ ԴԱՂԷԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Ց · ՓԱՆՈՍԵԱՆ

ԼԻՎԱՆԹ ՀԷՐԱԼՏՐՆ ԹԱՊԽԱԱԷՍԻՆՏԷ
ՊԼԵՑ ՕՂԼՈՒՆՏԱ ՏՕՂՐՈՒ ԵՕԼՏԱ, ՖՕԹՕԿՐԱՖ ԱՊՏՈՒԼԱԱ
ՊԻՐԱՏԵՐԼԷՐ ԳԱՐԵԲՈՐՆՏԱ ՆԻՄԷՐՈ 467 ·